

**ԴԻԱՎՈՆ Ս. ՂԱԶԱՐՈՒ**

**Հ. ԱԼԵՎԱՆԴՐ ՇԱԽՄԱԿՆԵՐԸ**

ՈՒՂՂՈՒԱՄ

**Հ. ՆԵՐՍԵՍ Վ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ**

Ն Ե Բ Ա Ռ Ա Ա Ա Յ Ա Յ

72

Հ. Ալեվանի ծննդեան 150ամեակին առիթով՝ «Բաղմալէպ»ի այս ու յաջորդ թիւերուն մէջ պիտի հրատարակուեն այն նամակները, որ փոխանակուած են Հ. Գեւոնդ Ալեվանի ու Հ. Ներսէս Մարգիսեանի միջեւ, երբ Մարգիսեան զիտական ուղեւորութիւն մը կը կատարէր Փոքր Ասիոյ և Փոքր ու Մեծ Հայքի զաւառներուն մէջ, 1843-1853 տարիներուն։ Թէպէտեւ հրատարակուած է Մարգիսեանի ուղեւորութիւններուն արգիւնքը՝ Տեղագրութիւնի ի Փոքր եւ ի Մեծ Հայս խորագրով, 1864ին, Ս. Ղաղարի տպարանէն, սակայն, այս նամակները, ժամանակ գրուածները, յատուկ կարեւորութիւն մ'ունին, «չ միայն երեւան հանելով այդ ուղեւորութիւն բուն նպատակը եւ ներկայացուցած դժուարութիւնները, այլ ասոնց հետ որոշակի ու ցայտուն կերպով կը յայտնեն՝ առաւելապէս Ալեվանի մէջ, մտայնութիւն մը և և հոգեկան վիճակ մը, որ կարծես աւելի արժէք ալ կը ստանայ՝ քան ինքնին ուղեւորութեան ընթացքը եւ նպատակը։

Մարգիսեան յանձն առած է այդ յազնեցուցիչ եւ վտանգներով բեռնաւոր ճանապարհորդութիւնը կատարել, մղուած դիտական հետաքրքրութիւննէ, այսինքն՝ ուղղակի ճանշնալու հնութենէ մնացած կիսաւեր յուշաբճաններու վիճակը, հաւաքելու տեղադրական եւ հնախօսական տուեալներ եւ արձանագրութիւններու ճշգրիտ բնադրիներ, հայթայժելու նախնեաց դրական դործերու ձեռագերներ եւ կամ կատարել ընդօրինակութիւններ. միաժամանակ ժողվել ազգագրական տեղեկութիւններ՝ բարքերու եւ սովորոյթներու, ժողովրդական երգերու, առածներու եւ առասպելներու։ Իսկ Ալեվան՝ Վենեստիկ նասած, մղուած խանդոս զգացումներէ եւ զեղուն հրատապ երեւակայութեամբ, իր նամակներուն մէջ ժանրամասն կը վերլիչ այլեւայլ գրարաջնաներուն, բայց մանաւանդ Բագրատունիներու ըլշանին պատահած, քաղաքական գէպքեր, թագաւորներու կենաքէն զրուազներ, զրական մարզին մէջ չուշակաւոր անձեր ու անոնց զործունէութիւնը։

Ճիշտ է, այլ եւս հայ հողին վրայ ամէն ինչ կը ներկայանայ աւերեալ ու լքուած. ամայութեան բացասան մը՝ ճոխացած միայն պարիսպներու, արքունի պարտաներու, վանքերու և եկեղեցներու նշխարեալ բեկորներով։ Բայց Ալեվան կը զգայ թէ անոնք կը կրեն տակաւեն իրենց մէջ ցուք մը՝ այն պայծառութենէն ու չեղաւթիւնն, որով կը շողային փարթամ եւ ուրախալի հաւաքրքիթերու և հանդէսներու միջոց, Անիի հրատարակներուն կամ արքունի տաճարին մէջ. Ակեղեցիներու կիսակործան մնացորդներն ալ տակաւեն կը ներշնչն վեսութիւն եւ խորհրդաւոր մը ծփսական տօնակա-

ապրութիւններու հարաշափառութիւնն եւ զեղաքանդակներու լոյս զեղեցկութիւնն: Այս փաստաբութիւնը, այս մեծութիւնը եւ զեղեցկութիւնն է որ կուզէ վերապրի Ալիշան, անով յագեցներու իր կարօտը՝ հայրենի սրբութիւններու և մեծութիւններու: Այս պատճառով իր խօսքին մէջ կը զնէ նաեւ իր հողին, իր սրտի անձուկը, իր զաղափարականը, իր տեսիլը: Այս տեսիլը զուցչ պարզ երազ մը ըլլայ, բայց ունի դիւթիչ հմայք մը, եւ այս հմայքին զեղով կը լուսաւորուի՝ հասնելով իրականութեան պատկերացումի, եւ այս պատկերացումով՝ Ալիշան ալ կարծես կը նոյնանայ Հայրենիքին հետ:

Ալիշան խոր պաշտամունք մը ունի ամէն բանի՝ որ կը վերաբերի հայ հողին, հայ պատճութեան եւ մշակոյթին: Երկրին բնութեան կախարդանքն ալ, ինչպէս ծառատունկերու, բոյսերու, ծաղկներու բազմազանութիւնը եւ չքնազ տեսքը, նմանապէս բնական երեսոյթիներու զեղապահն բնոյթը՝ գրաւած են զինքը. միակ փափաքն է Սարգիսինի հնա շրջիլ այդ վայրերը, զոնէ երեսակայտթեամբ, սիրութելու համար: Իր բովանդակ կեանքը եւած է ուսումնասիրութիւն մը այս նիւթին, եւ գուրգուրանքով նուիրուած այդ աշխատանքին, հնատառութիւններով եւ պլատումներով, ու ամէն միջոցներու գիմած է ուղղակի եւ ստորյա ազրիւթներէ վեր հանելու իրականութիւնը: Բնածին ունի ճշմարտութեան սէրը եւ անոր փնտառութը: Որով իր կատարած քննարկութիւնները չեղան լոկ դիրքերու եւ մանաւանդ ձեռագիրներու միջոցով ջնանա թղթակցութեամբ հայ հոգին վրայ բնակող ծանօթ կամ բարեկամ անձերէ լրացուցչ եւ ճշգրիտ տեղեկութիւններ քաղել, արձանագրութիւններու ընդօրինակութիւններ ունենալ, ինչպէս նաեւ յուշարձաններու եւ աւելականներու նկարներ, աշխարհագրական եւ ազգագրական տուեաներ: Այսպէս՝ իր մէկի ընծայածը, տեղապրական մեծածաւալ հատորներուն մէջ, կը ներկայացնէ ամբողջական, ընդհանրական եւ ճշդրիտ համայնապատկեր մը՝ իր ունեցած միջոցներուն եւ այդ զարուն ընծայած կարելիութիւններու չառ փող:

Անշուշտ կարելի չէ անտեսել իր բանաստեղծի խառնուածքը, որով իր կատարած ներկայացումը ովեւորուած է կինոպանացուցիչ չանչով ու արտայայտութեան ծագկեալ եւ ծաւարուն ոնով՝ գրաբար գրութիւններուն մէջ: Այսպէս են Ալյարատ, Սիսուան, Սիսական, Շերակ. երախտապարտ սրտի մը տուրքն է՝ ձնուած Մայր Հայաստանի, եւ անոնք կը զգացնեն հոգեկան վիճակներ ալ. բայց միասմանակ գիտական ճշութեամբ եւ առարկայականութեամբ օժառուած յիշատակարաններ են. այս պատճառով՝ անոնք պիտի չկորունցնեն իրենց վաւերականութիւնը: Կարելի է ըսել թէ Ալիշան իր այս հատորներով՝ Հայաստանի գոռները լայնորէն բացաւ ուսումնասէրներու հնատագութիւններու: Այս մէսերու կողքին՝ կ'արքէ յիշել փոքրիկ հասար մըն ալ, աշխարհաբար լիզուով զրուած, ձիմ Հաւատ Հայոց, չտեմարան հայ նախարիստունայ կրօնական հաւատքին վերաբերեալ, մինչեւ իր ժամանակը զիրքերէ ու ձևապիրներէ իրեն ծանօթ բոլոր զիտելիքներուն. այսօր աւ անոնք կ'օգտագործուին՝ ուրիշ աղբիւններ տակաւին զոյսութիւն չունենալով:

Ալիշան իր զարուն ամէնէն ծանօթ զէմքերէն եղած է՝ հայ շրջասովիւնին մէջ, ու հաւանորէն ամէնէն նուալ կարգացուածը՝ իր հրամարակած հատորներու նկարագրին պատճառով: Իր համրաւը տարածուած էր մինչեւ ամէնէն յետամնաց անկիւնները: Սակայն՝ սոլորարար կը ճանչնային զինքը իր քերթուածներէն, ու աւելի նահապետի երգերէն. ասոնք պատկերացուցած էին զինքը՝ տեսակ մը նահապետական մէծարելի զիմաղիծով: Ա. Ղազարի

մէնարանին մէջ՝ իր կեանքը առանձնութեան ու պարզութեան մթնոլորտով քողարկուած էր: Ինքնամփոփ ու խորհրդազգած՝ հոգիբուած էր անզուլ աշխատանքի, ու խանդավառ էր իր հաւաքած զիտական տեղեկութիւններով: Պիտի սպառէք՝ Մայր Հայաստանի յորսերը վերածալիկեալ տեսնելու իր ժորժոքէն, ու իր անձը ողջակելելու սէրէն:

Ալիշան բարդ անձնականութիւն մըն է. բանաստեղծ ու հեղինակ ըլլալէ սպա՞շ ճոփ կեանք մը կը յայտնարերէ, հոգեկան այլազան ձկառամներով և տրամադրութիւններով, մտքի ու սրբի արդաւանդ աղքումներով: Միկթար Սիերասացից՝ իր հոգեկեր եւ լուսանորորդ ծնողէն, ցոլք մը իջեր է իր մէջ ալ ու լուսաւորած իր բավանդակ էութիւնը՝ տեսլականի մը պատկերացումով զեղազարդուած: Այս տեսակէտով ամէնէն առաջ կը ներկայանայ հաւատաւոր մը, որով հուբեւալ մը. լիուրի տնի համոզումը՝ սահմանուած ըլլալու նպաստակի մը: Միջազայրը՝ ուր ապրած է եւ իր չնչած մթնոլորտը սուղջած են իր մէջ վսեմ եւ աննկուն հոգեկանութիւն մը: Հաւատոք, Հայրենիք, Խմաստութիւն կազմած են միաձոյլ երկինք մը, ուր աշխատած է մը խրաճի՝ լիանալու համար անոնց զեղումով, անոնց զեղում եւ անոնց զօրութեամբ: Այս իրականութիւնը՝ իր անձին ու կեանքին անբաժան մէկ մասը կը կազմէ, որ ապա ճառապայթած է իր զրական զործին մէջ: Հոգի մը որ կ'ապրի իրապէս ու խորապէս իր հաւատոքը՝ մարգկային զգացողութիւններէ վեր, զերագոյն լոյսին արքեցութեամբ: Ենոյն նուբրումով ու ձեւով կ'ապրի հայրենի սրբութիւններուն ողին եւ կեանքը՝ բոլոր գարերու ընթացքին անոնց ցուցարերած յեղաջրումներով, իր կենդանի յուշամատեան անոնց այլազան յիշատակարաններուն: Ժմաժամանակ փարած ճշմարտութեան պաշտամունքին, ամէն իրերու մէջ, ամէն տեսակէտով, ու անոր յանձնուած՝ մանուկի մը պարզութեամբ ու candleeur-ով այս ամէնը արդիւնք է մտայնութեան մը, տեսնելու, զգալու, սիրելու կերպի մը, որ իր մէջ կրօնական երանգ եւ բընոյթ առած է: Գիտ իրերու մէջ թափանցել իշ ներհուն մտքով ու գտնել անոնց թաքուն էութիւնը, ապրիլ այդ լոյս-խորհուրդորդը, լիցուիլ անոր զեղեցկութեամբ եւ անհունութեամբ, ու տեսնելէն տւելի՝ զգալ անոր արզասաւորութիւնը իր հոգւոյն մէջ, անոր հրկիւումը իր սրուին մէջ՝ հրաշագօր ոյցով. սիրկան է որ մեզի անրացարարելի կը մնայ, իր լոկ իրեն վկրապահուած զալանիք մը, որ անկասկած ներքասպէս իր հոգւոյն ուրախութիւնը եղած է եւ միանդամայն տառապանքը: Մէնք որ իր սիրոյ լոցը չունինք, չննք կարող գրալ եւ ըմբռնել. սակայն մերթ ընդ մերթ կը նշմարուին ցոլացումներ՝ որ կը կայծալուան իր անձին ու իր զործին, իր վկաներայդ իրականութեան:

Ալիշան այսպէս ապրեցաւ, մտքի արփաթեւումներու յորձանքին մէջ եւ պայծառ զգացումներու լուսարձակիններեւ. իր կեանքը եղաւ գերազանցօրէն քերթուած մը, ապահովապէս զուգակից իր «Հուսկ բան առ ողին երգահան» քերթուածին:

## 1.

Առաջին համական է որ Հ. Ալիշան կը գրէ Հ. Սարգսիսեանի, երբ Վենետիկի կը հասնի ասոր Արքի. Սուրբիաս Սովորակ Արքահօր ուղղած նամակը, գրպատաճ 1845 Հոկտեմբեր 14ին, Անիի մայր եկեղեցւայն մէջ: Սարգսիսեան կը շեշտէր այն մէծ դժուարութիւնները, որոնց կը հանդիպէր ձեռագիրներ փնտութիւն եւ արձանագրութիւնները ընդօրինակելու աշխատանքին մէջ եւ որ «առաջին եւ զլխաւոր» գործը ու նապասկին էր իր ուղեւորութեան: Ալիշանի գրածէն կը տեսնուի որ Սարգսիսեան նամակը մըն ալ գրած էր Հ. Ռափայէլ թրեանցի՝ տեսուչ Ռափայէլեան վարժարանի: Ալիշան՝ Սարգսիսեանի կրած դժուարութիւնները անհնակ կը բողոք. ինքը ուրիշ մտածութիւններէ եւ ըգացումներէ տարուած է. Սարգսիսեան կը գտնուի հայ հողին վրայ, իր աշեքրով կը տեսնէ հայրենի գեղեցկւորթիւնները. ասիկա միայն կը բաւէ որ սիրտը հրենաւածով լեցուի ու նամակը սկզբնաւորէ հարցումներով: Սարգսիսեան տեսա՞ծ է ուրեմն Քաղաքութիւններու գոհարք՝ Անին... շօշափա՞ծ է անոր արքայակիրպ որմերը... համբուրա՞ծ է հայ ոգևոյն մեծութեան նըշխարները... ու երանի կը տայ Սարգսիսեանի արտասուախառն աշխերուն, ու կ'աւելցնէ: Հայաստան ասկէ վերջ առանց արտասութիւնի պիտի չապրի: Այսպէս նամակը հայելին կ'ըլլայ Ալիշանի հոգույն, զգացումներուն, տեսիլներուն: Հուսուկ կը վասահացնէ Սարգսիսեանը թէ իր գործով այդ հնացեալ աշխարհէն մեծութիւն մը պիտի յայտնաբերէ, եւ Ալիշան իրեն անմահութիւն կ'ուխուէ:

\* \* \*

Վենետիկ, 1 Յունուար 1846

Աչքու անձկակարօս Վ. Եւ սիրելի եղբայր

Տիեսէր, տեսէ՞ր ուրեմն այն քո հայաքնին աչօքդ զակնն Բագրատունան աշխարհէ զմէնն Անի. չօչափիցից՞ր զարքայակերպ որմունսն, զթագաղաքնեալ ձեզունսն, զպատկառելի պատուարսն, զպատուածարնակ երրեմն տառածարսն. նստա՞ր ի գետնի զոր վեհազունք կոփեցին արիւնք Դաթայ, Տիեզրանայ եւ Գրիգորի. Համբուրեցից՞ր զնչխարս մեծութեան Հայկեան ողւոյ եւ առաստանենութեան, եւ յանկարծոյն փոխեալ յերեմիս կամ յաստուածանէր ոմն Վոլնէյ, ի գերեզմանս թագաւորաց արտասուեցի՞ր զաւերակս Հայաստանեաց ի գլուխ շիրմին Աշոտոյ<sup>2</sup>: Երանի արտասուախառն աչացդ, ո՞վ եղբայր, քամեւու սիրով, մարզարիաք թափին. առանց արտասուաց ոչ կեցցէ Հայաստան այսուհետեւ: Յորոնել քո զաւերակսն մեր սիրտք տառուստ բացան քեզ, եւ արձանակիրք որ ի մօմ հայրենակնանք նորաբարդեցան քո խուզարկութեամբ: Զօրասի՞ր, եղբայր մեր, քաշալերեա՞ց նահատակդ Հայաստանեաց. զիտեա՞լինձ, զի յորժամ զու Երկարածիզ սանդխավիք կամ պարանցացանջ աշխատութեամբ վերակնես յարձանակութիւնսն՝ ոմն ողի վեհափառ յաներեւոյթս զարգաժակս քո, զքսունս քո, զնանս քո. եւ մէք ասուսուս ուխտեմք քեզ անմահութիւն, մանաւանդ թէ ինչ մի մէջ զուրս բերես ի հնացեալ աշխարհէ անտի, որպէս եւ ակն ունիմք:

1. Վոլնէյ Կոստանդին, Քամանացի զրոյ (1757-1820) հնացեալ Աւերակներ եւ կամ Խորիքը դածութիւններ կայսրութիւններու յեղափոխութեանց վրայ գրքին:

2. Աչքու Գ. Ողորմած, Բագրատունի թագաւորներու ըբջնին (953-977):

Բազում ինչ կամիմ ասել եւ չվետեմ է՞ր չկարեմ. կամ զի այս առաջին է որ զբաժն Քեզ, կամ զի քաղցր մասնան Հայկեան ծածանէ զսիրս կամ ժամանուա շասպ եւ անուրս մէծութեան, զի ի հաղանդս 1846 ամին զրեմ զայս, եւ յուսամ բարոյ գուշակ ինեւ հանդիպութեանս. ակն ունիմ թէ զկարեւոր եւ զփափաքելի լուրս ծանուցանէ Վ. Հ. Գրիգորյան<sup>3</sup> ուղեկից քո երբեմն եւ այժմ սրատից: Վարժարանս մեր Ռաֆի. չէն է չնորհօք Տեառն, 30 ուսանողը են Կիւրեզիւղ<sup>4</sup> հանգերձ. երբցաղոյնքն փսքրաւ փոքր փառին հայրենասիրութեամբ, ազօթող են յոյժ պատուական խստանահօր իւրեանց, եւ ընթերցայ յանկն նոցա զգբեալս առ Վ. Հ. Ռափայէլ<sup>5</sup>, եւ յար զըրոց քոց հարցանեն: Բնկալ զողջոյն նոցա եւ զհամօրէն վարժարանիս:

Բայց եկեսցուք զարձեալ առ որ արժան է զալ. զԱնոյ ինչ զրեալ՝ շհետազոտութիւն մեր զարթուցեր եւ զման մի ի տանշանս թողեր մատոնեալ, մինչեւ տառքնոց զպատմութիւն ուղեւորութեանդ զոր փութալ աղաչեմք<sup>6</sup>. բայց եւ յառաջ իսկ քան զայն ծանո՛ թէ ստուգիւ զուցե՞ն յԱնի 1000 եկեղեցեացն հետք, որպէս ասի, կամ ո՞րչափ կարծիցես դու լինել ի նմա մատրամք հանդերձ:

Գիտեա, սիրելի, զի յոր զուդ բորբոքեալն ես, ի նոյն եւ ես քան յայլ ամենայն մասունք վառեալ տոչորիմ, այսինքն է ի զիւտ մատենից եւ զրամոց. վասն որոյ ներեա՛ թէ յիշեցից ինչ զքո ոչ մոռացեալսն: Նախ չզիւտեմ թէ ունիցի՞ս զմանապարհորդութիւնս Շահակաթունույշ<sup>7</sup> եւ զՁարակեան Սարգսոսի վարդապետի՞ս, որ կարեւոր յոյժ են քեզ եւ թիրեւս ի բազում ինչ աշխատութեանց զերծուցեն զքեզ. Եթէ չունիցիս՝ հանրեա՛ թիրել ի ձևոս, դրեւով առ Վ. Հ. Սիմոն<sup>8</sup> կամ ի Կ. Պոլսի: Բազում ինչ յիշատակէ Զարալ զգըրեանց, որ զրենի ջրերս զըրթամք զեղուն եւ զրախս արիւնս ընդ զագաթին հանեն: ՅԱշառանց այրի հանդէս Սանահնոյ ի թ(ուէն) ԱՄԳ գտան բազում ընտիր մատեանք, այլ ի տղիւտաց սպանան, չսասցից կորուսան. - ի Պարեխ վիմին Հոսումայրի վանաց գոյին սոկեղիր մատեանք, զոր Օմէնին իսան ի թ(ուէն) ԱՄՂԴ սրակուոր արար, (նոյն սուր ելցէ ընդ նա, թէ գտատպարտեալ է). - ի Աթապատա մենատանին որ ի Զորն Թարգմանչաց, բազում ընտիր ձևուագիրքէին, զորս առ հոնութեան թաղեն ի հոդ. Զարալեանն զմի յայնից յարուցանէ եւ գտանի ի նմա թուղթս Դիոն. Արիսպագացւոյն առ Յովհաննէս աւետարանիչ, զԱկակայ, զՊետրոսի, զԱթանասի, կանոնն ժողովոց, Սոկրատ, եւայլն, եւ զպատմութիւն անցից Միթթար Գօշի: - Սոյն Զարալ

- 
3. Հ. Գրիգոր Սահատեհեանն ալ Հ. Ներսէս Սարգսեանի հետ 1843ին կը մեկնի զէպի Հայուսան, ստկայն անտեսական պատմանենու կը ստիպուի զտոնալ Ս. Զազար 1845ի Հսկութեր ամսուն, մինակ ձեղերվ իւ ընկերը:
  4. Վանեակի Մ. Բափայէլեան վարժարանի մէջ ուսանող են Սարգսեանի երկու քեսորդիները, Կիւրեզեան մականունով, որոնց կ'ակնարիուի:
  5. Հ. Ռափայէլ Թթեանց (1799-1858), Տեսուչ Մուրաստ-Բափայէլեան վարժարանի, ընդունած է համակ մը Սարգսեանէն, 15 Հսկութեր 1845ին, զըրուած Անիէն:
  6. Սարգսեան իր անցած տեղերու մանրամասն անզարքական հկարտգրութիւնը մտա առ մաս կը քրէ Ս. Զազար, տեղերկ պահերու համար միարանակիցները իր կատարած հետազոտութիւններուն, յետազային այդ բուլըը մաժօփեւուով՝ կաղամած են Սարգսեանի «Ճշգագրութիւն» ի Փոքր եւ ի Մեծ Հայոց հաստութ:
  7. ՇԱՀԱՅՈՒՆԵՆԵՆՑ ՅՈՎՀԱՅՈՒՆԵՍ ԽՊՍ., Ստորագրութիւն Կարողիկէ Էջմիածնի եւ հինգ գտառական Արարատյա, Էջմիածնի, 1842:
  8. ԱԱԱ. ԵԱԿԱՅ ՍԱՐԳԻ ԱՐՔԵՊՈՎՍ., Հանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, ՏԳԻՒ, 1842:
  9. Հ. Սիմոն Ճպւարտան (1811-1884) կը գտնուիր Ախլացիս:

յիշէ ի գիւանս Սահահնոյ լինել բազում հրովարտակաց թազաւորացն Վրաց հայեցիք: - Այդեհատ գեօլ առ Քորարայ ուխտիւն, ուր բազում ձեռագիրս ասեն լինել: - ի նորաշն գեղջ (առ Գանձասարայ) կայ աւետարան զրեալ ի ՅՇԻ թուրին ի Կ. Պոլիս, Եւային: ԶԳանձասարայ և զՄանահնոյ բազում ինչ լումք մատենահարուստ լինել, քննեա' և ծանո':

Դարձեալ քննեցիս թէ զոյի՞ն ի հին վանս մատենադարանք կամ գրատունք, որպէս յիշի յարձանազիրս Սահահնոյ և այլուր: - Դարձեալ եթէ հնար է զլքեալ և զաւերակիկ զրեամ կամ զսելանս բանալ, զի մասունք սըրբոց և մատենանք բազում անզամ ամբարէին ի նոսս, թողից յիշել զգերեղման: - Զգբամս և մի մոռանար: - Եւ ի վեր քան զամենայն որչափ հնար է յածախեա' մեզ գրել, զի ի մեծ վարան էաք վասն քո յանազանել թղթոց: ի զրունս եկեղեցեաց միշեա զամոնն իմ: և առաջիկայ ամաւս և յետազայւուք՝ ողջ լեր յաւէտ:

Թռ Հոգեկցորդ Եղբայր

Հ. Կեւոնդ Վ. Մարգար (Խան)

Ա. Հայաստանակրիտ Վարդապետ  
Վ. Հ. Ներսէս Վրդ. Սարգիսեան, Մուշ

Կ. (քննաւոր) Մ. (Խիբարեան)

## 1. Ա.

Սարգիսեան պատասխանելով Ալիշանի նամակին, կը յիշեցնէ քէ իր ուղեւորութեան ընթացքին ամէն ինչ խանդավառող ու մխիթարական չէ: Բացի նամբորդութեան նեղութիւններէն, կը հանդիպի նաեւ վանականներու, որ տարօրինակ նախանձաւորութիւն ունին եւ ձեռազիրները ցոյց տալ չեն ուղեր, ու մինչեւ խսկ նախատական խօսքեր կ'ուղղեն: Այս ամենուն հանդէպ ուրիշ բան կարելի չէ ընել, բայց երէ համբերել ցածուն հեզուրթեամբ. հետևաբար այնքան դիրքին պէսք չէ կարծել կատարելիքը: Գրչազիրները Հայաստանի դաշտերուն մէշ չեն բուսնիր սխտորուկի կամ սպիտկուկի նաման:

Այս նամակին մէշ յշատակուուծ «Առաքեալք»ը դրուած է նշամակելու համար Առաքելոց վանքը, կառուցուած Մուշ քաղաքի հարաւային կողմը. խսկ պարխապներէն դուրս՝ արեւելեան կողմը, կը զսնուէին խաչքար յուշարձաններ, որոնք նկատուած էին Մովկէս Խորենացիի, Դաւիթ Անյաղըի և ուրիշ Թարգմանիչներու դամբարանները: Սարգիսեան այս սրբազն վայրէն կը գրէ իր նամակը:

\* \* \*

Մուշ, 27 Սեպտ. 1846

Սիրեցեարդ Հ. Կեւոնդ,

Որ առաջնուշ սակաւ բանիւքն այլ յայլմէ եղեալ փոխեցար ընդ իս ի զնին ցանկալի նշխարացն Շիրակայ, և զգեղումն սրտիդ հալեալ թափեցեր ի թռուցիկ նամակիդ, զոր ի սկիզբն ամրուսյ գրեցեր, ընկալ եւ զայս երկրորդ նորսա, որ փոխանակ չիջելոց վառաց թազաւորացն մերոց՝ ողի այլ պայմանուցէ ի քիզ: Այլ իմ չիջեալ կայ եռանդն, թէսկտեւ հանապազ ակնարկեմ ի ցան-

կալի դամբարանքս : Առաքեալք՝ երբեմն ասպնջական Խորնոյ դիւցաղին եւ նմանեաց նորա, ընակարան է արդ թանձրամիտ բրդիւնոսաց ոմանց . որպիսի՞ հարք եւ որպիսի՞ յաջորդք նոցին . եթէ չէին ի միջի երանելեացն քնարանք, ո՞ կարէր հաւատալ : Ա՛յն միակ իմմիսիթիւն եթէ զիոշուտեալ նշխարս ի զրաւորական վաստակոց նոցին հաւաքել կարողացաց . այլ եւ զայն, աւաշղ, քանի խլճմտանօք, որպիսի նախանձաւորութեամբ յերեւան հանեն, որպէս եթէ ազգի օտարուոյ մատնել զվարոնիս սեփական ազգին . եւ երբեմն եւս յերեսս հարկանել թէ առէլք տարէլք փափին ձերում, տեսցուք, որպիսի չարագուշակ հնեաւանք իցեն որ ի դոցանէ ծագեցին ի կողմանէդ աբեւտից :

Տե՛ս ինձ, սիրելի, որպիսեաց տանի Հ . Ներսէս ծանր նախատանց յանոպայից անտի, առ որս մեր սովորեալ ազգասիրական բանք պատասխանեաց այնչափ ազգեն, որչափ հողմ ուժդին ապահաժից լերանց . այլ միայն ցածուն հեղութիւն եւ նուաստամիտ խոնարհութիւն : Այսքան ահա դժուարին է դիւտ զբչագրաց ի քրդաբարոյ բնակիչս երկրիս, եւ դու ի թղթիդ դիւրացնցեալ էիր զամենայն, որպէս թէ զբչագիր ասացեալն ի դաշտորայ հաստանի բուսանի իբրեւ զսիստորուկ կամ զսպիտկուկ եւ կամ զիշտոռուկ :

Տեսեալ եմ զստորագրութիւն Շահնաթունեանի եւ զՁալալին, այլ զորինչ զբեալ են նորքա, ամենայն ի սահմանին Ռուսաց է, այսինքն յայնկոյս Ալսուրեան գետոյ, յորում կայ ինձ Տէրամբ շրջագայիլ ի գալ տարույն :

Ողջ լիջիր սիրեցեալդ, ողջունեալ զՀ . Աբրահամ եւ զՀ . Ղուկաս եւ զԵ . Ստեփանոս :

Խոնարհ եղբայր  
Հ . Ներսէս Սարգիսիսան

Առ Հ . Ղետոնդ Մարգարեան, Վենետիկ

## 2.

Ալիշանի այս երկրորդ նամակը գրուած է նախորդէն շուրջ տարի մը վերջ, սակայն սիրոյ լի է ուրախութեամբ, որովհետեւ Սարգիսեանկ ընդունած նամակը գրուած է հոգեխան վայրերէ, այսինքն մեր երկրորդ Լուսաւորիչներու շիրիմներու մօտէն, ու գրաւական մըն է անոնց «Քաղցր ու խաղաղական ակնարկութեան» : Ալիշան երանի կու տայ այն աչերուն, որ կը տեսնեն վեհերու ֆնարանները եւ որոնց արքնցուցիմ հայկական հանճարը, ու կը ցանկայ ինքն ալ «քաւալի այն հանգստարանին մէջ» : Ալիշան չի կրնար գապել իր զգացումները եւ իին զրչագիրներու անունն իսկ կը քննացնէ սիրութ : Կը խրախուսէ չվախնալ դժուարութիւններէ եւ յիշել որ մատնեազրական նորուրին մը ձեռք քերելը, քարեղին յուշարձանների զերազանց է : Կը յանձնարարէ փնտուել Խորենացիի Պատմութեան չորրորդ գիրքը, Պատմութիւնը Կորիւնի, Մամբրէի, Խոսրովի եւն . , նմանապէս նախարարական ազգաստումերու պատմական գրուածներ . այս ամէնուն հետ չլուսնալ միշտ արձանագրութեանց ընդորինակութիւնը, վիճուել իին դրամներ, աշխարհագրական եւ սեպագրական լրիւ տեղեկութիւններ : Հուսկ կը յանձնարարէ Վենետիկ դարձին բերել իշտոռուկ բոյսին սերմը :

Վենետիկ, 26 Փետր. 1847

## Յոյժ պատուական և Հայկաջան սիրեցեալդ եղբայր

Զամենարագձիկը յետ տարրոյ լուռթեան զգեալդ ի 27 Սեպտեմբերի՝ այնպիսեաւ ընկալայ անձկանօք եւ զրկանօք, որով ի նմին աւուր ի սկիզբն նորոգեալ գարուց աշխարհի՝ վսեմական մեր Մասիս ընկալաւ զհանգստա- տենչ տապանն ի գուս կրկին երկնարերձ թեւոցն. գոհութիւն խնամողին ըղ- քել Աստուծոյ, եւ աննուազ քո եղբայրական սիրոյդ, որ յայդպիսեաց ցան- կալի եւ հոգեկանն վայրաց՝ ի ծայրից շրմաց մերոց երկրորդ կուսաւոր- չաց թուղթ առ իս հասուցեր, իրեւ գրաւական նոցս առ իս քաղցր եւ խա- զազական ակնարկութեան, եւ որգեգործ իմոցս սրտամոռւնչ մալթանաց. երանի՛ աչացդ, որ թէպէտեւ զայրացախան արտասուօք, սակայն տեսին դիմարանն վեհիցն, որք զհայկականն հանձար զարթուցին. ո՛ տայր եւ ինձ թաւալել միանգամ ի հանգստարանի անդր, եւ որպէս զլչուշայն բարեբազզ՝ չըցցուցանել զզումի իմ մերթ ի Խորենացւոյն, մերթ ի Վերծանողին եւ մերթ յԱնյազթին զերեղանա. բայց ակն ունիմ թէ եւ գոյրն հող կամ փոշի զոր անսուստ ածցես ի զուուի իմ սփուել, որպէս երկնատեղաց ցողով զուարթա- ցուցէ զիս:

Եթէ առաջնով զըովս զիւրացուցեալ էի զգիւտ ձեռագրաց եւ ի նոյն յորգորեալ, արդ եւ զլժուարութիւնն իմացեալ՝ կրկին խրամուսեմ եւ գո- վեմ եւ պարծիմ քեւ, եւ սյնչափ մեծ զրեմ զջանս քո եւ զլաստակ՝ որչափ զի չի՛ ինձ իսկ զլամպին ցանկալի քան զմատենագորութիւնս ազգայինս, զորս եւ քան զամենայն հայկական յիշատակս կերպասեմ, եւ ի լուր եւեթ անուան հնոց զրչագրաց՝ սիրս ի թունդ արին հանին ի ծով սրտէս մինչեւ ի կէտ զաղաթան. վասն որոյ եւ ոչ այլազդ համարիմ զցանկալի եղբայրդ ի թան- գարան Հայաստանեաց յածեալ, բայց եթէ միւս ոմն ես՝ որսորդ փափակե- լիսացն, հաւասար տենչիւն առաւելեալ կարուութեամբ եւ քաջութեամբ, ո- րում անշուշտ արձան կանգնեցից թէ ոչ ի քարէ եւ ի ձուլէ, այլ ի յաւերժա- յիշտառակ երախտեաց, յորժամ պատակահամբար եւ լիազգիրկ հասցես յերանա- ւէտ կզզեակն, ի միակ սիրելի վայր նժեղեհութեան մերոյ: Այսպիսեօք ըլքա- նօր իմ է սիրս իմ, այլ քանիփ արիսկան առափնութիւնդ ոչ է սիրոց գո- վեսոր եւ բանի, որ առ անզօրութեան չողումութիւնս թուի, լուսցեն այս ձևու- թօսք սրտից աստանօք:

Եւ եթէ ներես երկարաբանութեանս, քանիփ եւ զքեզ երկարաբան ճըդ- նիմ առնել ի պատասխանիս, լուր հարցարանութեանս եւ առուր զրոյց, եւ մի՛ սարկանար թէ հետազոտմ արդեօք զկամաւոր ինչ լուռթիւնդ. զի՞նչ նոր զտեր կամ իմացար զմատենազրաց Ոսկեղնիկ զարուն, յայտնեցա՞ւ քեզ ար- զեօք խոստարանեալ Դ. դրուադ Խորենացւոյն, կամ որ զայր ծանուցանէն մեզ թոմա Արծրունի, ընտիր օրինակ. - իցե՞ս հանդիպեալ ի զիրս Մովսիսի ուրումն այլոյ եւ ժամանակակցի Խորենացւոյն. գուցէ՞ մեզ յոյս տեսանել զիվասանութիւնս նախարարեան ազգաց ինչ, զորոց լսեմք լինել ո՛ւր ուրեք. - կամ զպամութիւնս Արքահամու, Կորեան, Մամբրէի, Խոսրովու, զկող- ուայն, զՄիթիթարայ, Սարկաւագայ, Վանականի եւ զայլոցն, տեսցո՞ւք ար- զեօք. - եւ հոգեկան զբութիւնս ներսիսի եւ Սահակայ. - եւ զինաւ անակըն- կալ պատմութիւնս եւ երգս կամ տաղս, թող պատափիկք լիցին, եւ զայն ըն- դունիմք քան զամենայն յուռթից ուլունս: Զայսպիսիս, թէպէտեւ գոււարին

ի ձեռս ըերել, բայց ես յոյս մեծ ունիմ տակաւին դատանել ի Հայու. այլ եւ չնոց զրոց թարգմանութիւնս, եւ այսու յուսով պարարեմ զմեծ մասն մի սրտիս, ասա՛, աղաչեմ, խարիցը՝<sup>օ</sup> արդեօք թէ ոչ. քանզի ես սակաւս յոյժ ընթերցեալ եմ ի զրչագրաց վանացս, սակայն հոտ զրագմի առեալ եմ ի նուցուն, մանաւանդ ի չնչին պատառոյ բանից Ասկեփորիկ զրոց՝ ողջոյն ճառից եւ զրոց պատուականաց ընծային ճաշակիք. գարձեալ ձեռագիրքն հայկականք ցրուեալք յեւրոպակ՝ յորոց ինչ ինչ եւ յաւուրս մեր ի վեր երեւն, հաստատութիւն տան կարծեացս, որպէս եւ յաւուրս յայսոսիկ Պ. Էղբարյն Եփրեմ<sup>1</sup>, ի Հռոմ, ասէ, գտեալ զամանակութիւն պատմութեան Խորենացւոյն զրեալ ի 1325 Հանգերձ նոր տեղեկութեամբ ինչ, զորմէ չունիմ ստուգագոյնս զրել ի ժամուս մինչեւ ես ինքնին տեղեկացաց. այլ եւ զգաստմութեան Գեղարդեան բոլորգիր, եւ թուղթս Լեւոնի թաղաւորի, զորոց եւ զրովարտակ մի գաղափարեալ առաքեաց, եւ այժմ ի մամոււր է ի Բաղմալէպն ընծայիլ<sup>2</sup>, եւ ես ընթերցայ ինել ի Վատիկան պատմութիւն միոյն ի Լեւոն թաղաւորաց եւ զայլոց ոմանց պատմչաց Հայոց, որ առ մեզ ոչ յիշին, որպիսի է եւ Արուսահն, զոր անուամբ չափ միայն յիշէ Զամշեանն ի յառաջարանս պատմութեանն, եւ ես ոչ երկարյիմ թէ ի նորին ժամանակալրէ առեալ լիցէ պատմութիւն գալստեան Նուրեաց թաղաւորին առ Սուլտանն տաճկաց, զոր դացես ի Յայսմաւուրս ի ԺԴ. Հոռի ամսոյ եւ ստուգեացս ինձ. — ընդ նմին եթէ ցացես ընտիր Յայսմաւուրք կամ վարս սրբոց՝ տեսցես զվարս Յակովիկայ, Շմաւոնի պարսից Եպիսկոպոսի, Մագովիկայ Լեւայն, յորոց ոմանք թուրին ինձ յԱրեւելեայ զրոց Արքահամու խստովանողի յերիւրեալ: Մանուցից եւ զայս, զի Վ. Հ. Ստեփանոսի ի Փարիզ ձեռն արկեալ է քննել վերսոնին զգրչագիրս արքունական մատնագարանին: — Լիբանանեան Հարք ի Պարսկաստանէ բերեալ են Աւետարան<sup>3</sup> մի զրեալ ի Նժ Թուրին, յոյժ գեղեցիկ, որպէս վկայեաց Վ. Հ. Աւափէլ, որ ետես զայն ի Հռոմ ի վասն նոցա:

Իսկ դու չասես ինչ զհրաշագործ աւետարանէն որ այդր ի Մուշ պատուի, զորմէ ընթերցաք յեւրոպացի ճանապարհագիրս, ոչ սակաւ ինչ է զոր յիշին գոքա, յորս նշանաւոր թուրեց ինձ եւ այս, զի անդր քան զհուլամերի ի սահմանս Քրիզա, մի ոմն ի նոցանէ եղիստ վանս Հայոց սակաւարնակ, այլ հաստակառոց, զորոց եւ զգաստերն տայ եւ ասէ կառուցեալ զայն, որպէս

- Ալիսանի ունեցած տեղեկութիւնը Հ. Եփրեմ Կամարականի (Կամարական) նամակէն է, զրոց Հանդէն, 27 Մարտ 1847ին. «... ձեռն արկի ախորմանօք զալպարակ զուղանակ պատմութիւն Մարտիրոսին, եւ թէպէս կարի համառուսամս է պատմէչս, և մեծաւ մասմէր ի պատմութենէ ծերունուս մերս յորբանցւոյ քարի Համառուս շարպառութեամբ նորին, եւ հասանէ մինչեւ ցամի 1325, առեալ յայլոց պատմագաց, այլ են ի նման եւ նորանոր հաստածք, զանազանութիւնք շարպառութեանց եւ մանուցն ինչ տարբերութիւնք, զորս թէ բազարատից ոք բնդ տպագիր եւ ընդ ձեռագիրս պատմութեան Խորենացւոյն, ուղղեցէ անչուչ զախարանս տպագրին»:
- Հմմատ. Բաղմալէպն, 1847, Ե. տարի, թիւ 6, էջ 92-94, «Լեւոն Ե. եւ իր Հրովարտակը»:
- Հ. Բափայէլ Թբեանց 1846 Յուլիս 15ին յահնեներով Մուրաստ Բափայէւան վարժարանի տեսչութիւնը Հ. Աստուէլ Ասմարեանի՝ կը մենին Հռոմ: Ալիշան չէ պահած Հ. Բափայէլն ասացած նամակները մինչ իր նամակները մեծ գորգուրատիզով պահուած են Հ. Բափայէլը: Նկատմամբ ձեռագիր Աւետարանին՝ Հ. Ալիշան կը գրէ. «Բազում հետազոտութեամբ սրտի մնամ զիսել թէ որպիսի ինչ իցէ ձեռագիր աւետարանս այն, զոր կարծէ գերյ. Առաջնորդ Լիբանանեանց Վ. Հ. Եղիստ ածեալ է ի Կ. Պուսէ. թէ իցէ հնար տեսնել, մի՛ զրկեր զիս ի ծանօթութիւնէ սիրելեաց իրի եւ ի նոցին նմանեաց» (Յ Ալիշ. 1846):

լուսւ ի միանձանցն ի 1300 ամաց հետէ, և ի վերայ գրանն ասէ փորազրեալ արձանազրութիւն մեծամեծ տառիւք եւայլն. բայց զայսպիսիս ի քէն մնայ ինձ լուէ: Յու'ւ և զէին գրածս:

Ազաէեմ և զայս, գաղափարել զամանց հնագոյն արձանազրութեանց կամ զգրոց զձեւ տառից յար և նման չափով, որպէս արարեալ և զվրացն յնուոյ եկեղեցիս և այլուր: բ. Մէ խնայել ի ճոխութիւն ստորագրութեան վայրացն ընդ որ անցանես, մանրամասնութիւնդ այդ ոչ է աւելաբանութիւն: դ. Եթէ իցես անցանել ընդ վայրս նշանաւորս ի պատմութեան, որպէս Արտազենք և եկեղեցաց եւայլն, զշընակայ անշն տեղեացն ևս նկարագիր որչափ հնարին է աւանդնեցն ի ստորագրութեանդ, զի այդպիսիք ոչ աշխարհապրութեանթ, այլ և ի նկարագիրս քերթուածոց յոյժ ի ճահ զան և անկ իսկ ևն: - Ստուգակոյն որչափ հնարին զթիւ մերազնեայցս քննել բնակչաց:

Զանց առնեմ զրովք վանացս, զի լիովին կարծեմ ընդունիցիս յորմէ ինպրեցերդ և ի Վեհէս ինքնին. զի փոխումն առ Աստուած երկոցուն ծերունի Հարց մերոց Վ. Հ. Մատթէին և Վ. Հ. Կարապետին, և զայլոցն քաջողջութիւն, և զմէրս երանութիւն ընդ աստուածարեալ հովանաւորութեամբ Գերասպայծառ հօրս: Ի վարժարանիս Խափ. յորում կամս տակալին, ևն 32 աշակերտք, և վարժապետք Պ. Հ. Մանուէլ ևս ևս տեսուչ Վ. Հ. Ռափայէլ, և երկու եղարք և. Ստեփանոս և Ն. Ստուածատուր օդնականք, որք ևս անձկաւ ողջուննեն զսիրեիրդ. նոյնպէս ևս որդիք ք հոգեւոր՝ աշակերտք իմ, որք յար հարցանեն զրոցդ ևս փափակեն կոխել զշաւելոս զնացիցդ. ընդ նոսս ողջուննէ զքել հայրենասէր սիրով ևս Մրաօ մի հին, որ արդ առ իս կայ և ընդ հումզ գարձցի ի Կ. Պոլիս, զոր կարծեմ յիշեցիս երբեմն տեսեալ ի Նորընճայրանի: Քեռորդեակք քո բազում ինչ խոստանան. այլ մին մեղր թուի, միւսն օդի: Ընկալեալ ի մասնաւորի և զողջոյն Հ. Արքահամու, յաւել և զիս ընդունել Անձկալույդ:

Վ. Հ. Մափայէլ յիշեցուցանէ զոր վասն Միթարայ մեծի գրեալն է: Եւ ևս ընդ այլոն ազգ առնեմ մի՛ մռաւանալ ի յղելոյ կամ ի բերելոյ ի սերմանէ իշտառուկդ բուսոյ:

Գրեա՛, գրեա՛, ապա թէ ոչ՝ տանջն զմեղ:

Խ. Ծ. և Հոգեկցորդ Եղբայր  
Հ. Գեւոնդ Մարգ. Ալիշան  
Կ. Մ.

Առ Վ. Հ. Ներսէս Վ. Սարգիսիսան

Հայաստան - Մուշ

4. Հ. Մատթէսս Մազաքեան, ծնամ 1767ին, կը վախճանի Ս. Ղափար, 4 Յունուար 1847ին:  
5. Հ. Կարապետ Եսայեան, ծնամ 1778ին, կը վախճանի Պոլիս, 15 Յունուար 1847ին: